

Գոյնի եւ ձայնի զգացողութիւնը Համաստեղի պատմուածիներուն մէջ

ԱՐԵԱԿԻՒՐ ԳԱՊՊԵՆՃԵԱՆ

Ողջութեանը արդէն իսկ դասական, Համաստեղ՝ սփիւռքի այն սակաւաթիւ դրագէտներէն է, որոնց գործին վերընթերցումը մեզ վերապրումներու չի տանիր: Բնդ՛ակառակը՝ մագումէն ձերբազառուած, մեր գատումին կը ներկայանայ աւելի քան բիւրեղացած: Եւ եթէ իր անունէն զեղչենք «կաւառի գրող» մակդիրը, կրնանք նկատել անհաս երազի մը չեփորահարր, կորսուած ծննդավայրին հովուերդուն: Ոչ միայն չափածոյ, այլև արձակ էջերէն կը լսենք միջնադարեան տաղասացի մը քնարականութիւնը, իսկ «խաս» գոյներու ընտրութեամբ զծած պատկերները մեղի կը յիշեցնեն հինաւուրց ծաղկող մը:

Իր գաւերական տաղանդին ուրիշ մէկ երեսը ի յայտ կու զայ, երբ մեզի կը ծանօթացնէ տիպար մը, եւ կամ կը գծադրէ պատկեր մը, եւ այս, առանց բռնազրոսիկ ճիգի: Նապաստակ մընէ «Հերոս», Համաստեղ շրջապատի բնութեան կը նայի նապաստակի աչքերով: Նոյն անմիջականութեամբ մեղի կը ներկայանան շուն մը՝ Զալօն, եւ կամ զիւղացի ստահակ մը՝ Միջն: Կեանքի, մահուան եւ մարդոց բնաւորութեան մասին կը «բարոյախօսէ» առանց մասնաւոր կեցուածքի, կ'ապաւինի թելադրականութեան: Անշուշտ այս մատնանշումը չենք կրնար կրկնել, երբ Համաստեղ քաղաք կ'իջնէ, այսինքն՝ Ամերիկա, միջայիր մը, ուր հեղինակը ինքզինք «իր ամանին» մէջ չի դար: Իսկ շարք մը պատմուածքներու մէջնէն, նուրբ թելի մը պէս կ'անցնի զըստարթախոհութիւն մը, որուն դիմաց երդիծանք բառը քիչ մը ծանը պիտի կը էր:

Զինք նախորդող գիւղագիբներէն կը զատորոշուի մէկէ աւելի յատկանիշերով։ Նախ՝ չունի Թլկատինցիի և Յ. Մնձուրիի քիչ մը բութ նախնականութիւնը։ Եւ ոչ ալ Ռ. Զարդարեանի արուեստի քը-ղամիթը։ Հոդեկան կապերով և արուեստի մտահողութեամբ, աւելի քան մօտ է արեւելահայ արձակադիր Ա. Բակունցին։ Իրեն կը պակ-ոի, եթէ կարելի է ըսել, Վ. Թոթովենցի գաւառի ողբերգութիւնը խառնող «իրապաշտութիւնը»։ Եւ եթէ տեղ տեղ լեզուն քիչ մը աը-կար դուրս կու գայ, այդ պէտք է վերապրել իր կազմաւորումի դըժ-ուարութեան, ինչպէս նաեւ գիւղացիի խառնուածքին։

Ի՞նչ կ'ընէ Համաստեղ, երբ թուղթին կը յանձնէ յիշողու-թեամբ վերստին դասած հայրենի գաւառը։ Ներքին բարութենէ մըղ-ուած, կը գեղեցկացնէ զայն, զեղեցկացնելով հոն ապրով մարդիկն ու անասուններ։ Եւ հաղորդական դառնալու բնադրով կը ստեղծէ պատկերներ, կը գիմէ փոխարենութիւններու։ Մենք կը կարգանք, կը հանանք, բնական կը գտնենք մարդիկն ու իրերը կեսնքի իրենց ընթացքին մէջ, քանի որ հոն կը բացակայի մեզ զարմացնելու, յան-կարծակիի բերելու ձգուումը։ Եւ այս, անշուշտ ի շահ իր արուեստին։

Մանօթ իրողութիւն է որ արտաքին աշխարհին հետ հաղորդակ-ցութեան ընթացքին, մեր գլայարանքներուն մէջ անմիջական կեր-պով տեղի կ'ունենայ զոյնի և ճայնի ընկալումը։ Ուրեմն՝ պիտի փորձենք բնութագրել Համաստեղի դղացողութիւնը՝ զոյդ կալուած-ներու յատուկ։ Գլացողութիւններ, որոնք անխառն հմայք կու տան իր պատմումներուն։ Բայց, չտարածուելու մտահողութեամբ, մեր յօդուածին համար նկատի ունինք Համաստեղի պատմուածքներու ե-րեք հատորները՝ «Գիւղը», «Անձրեւը և «Քաջ նաղար...» (1)։ Եւ գեռ, լրիւ պատկեր մը տալու միտումով, մէջբերումներ կատարած ենք դաւառի միւս վարսեաններէն։ Այսպէս, Թլկատինցիէն, որուն արձակին մէջ քիչ անդամ կը հանդիպինք գիւտի մը, անակնկալի մը։ Անշուշտ որ հոն կան կայծկլսումներ, պապունկ պատկերներ՝ «Ծաշն ժխոր», «Չաչող ծիծաղ», «մանուշակ ծուխ», եւ Մեծարենցի զրիչին վայել՝ «Ճորթինի հոտով ինկուած իրիկուն», եւ այլ տողեր։ Նաեւ՝ մէջբերումներ կատարած ենք նկարչադեղ գիւտարարներ՝ Զարդար-եանէն, Մնձուրիէն, որ տեղ մը ըսած է ինքն իր մասին։ Հրառերու

1. Մեր սերողութեամ համար օգտագործած ենք Համաստեղի վերոյիշեալ երգերուն հետեւեալ երատարակութիւնները։

Գիւղը եւ Անձրեւը, Բ. տպագրութիւն, Հալէպ, 1949։

Քաջ նաղար եւ 13 Պատմուածքներ, Գահիրէ, 1955։

Պատմուածքներ եւ Հէքիաթներ, Պոլիս, 1963։

Ինչպէս ամէն ինքնատիպ վիզող, Համաստեղ եւս ունի կառուցելու իր ոճը, եւ շինանիւթ ընտրելու իր միջոցը: Ընդհանրապէս, իր պատմուածքները կը սկսին դիմանկարով մը, որ ընթերցողին ուղղուած մուտքի հրաւէք մըն է կարծես. «Դուք տեսած էք խրտուիլակներն արտերունք: Այս պատկերով կը բացուի առաջին հատորին՝ «Գիւզը», առաջին պատմուածքը: Իսկ երբ զարմացած գիւզացի տղեկը, այս պարագային՝ գիւզագիր հեղինակը, ի տես քալող Տափան Մարդարին, հարց կու տայ. «Մայրիկ, խրտուիլակը ո՞ւր կ'երթայ»: Պատասխանը կ'ըլլայ. «Այդ խրտուիլակ չէ, զաւակս, . . . այդ մեր զիւզին Տոփան Մարդուրն է»: Եւ այսպէս՝ Զալօ, Փիլիկ Ալբար, Ալաւինները, Անձրեւը, Կապոյտ Հլումենքը, Փեսայ Օվան, Համբոյրը եւ ուրիշ գրուածքներ, ևնթակայ են յարդարումի զրեթէ նոյն օրէնքին:

Բայց չմոռնանք աւելցնելու թէ պատմումի ընթացքին, վիպողը կը զտնէ զրական նոր հնարքներ, որոնի եւ ձեւի նոր տուեալներ, փոխարերութիւններ, եւ ցայտուն կերպով կը դրսեւրէ ֆիզիքական յատկանիշներ: Այսպէս:

«Աչքերուն մէջ զրուած էր երկու թաւշաղոյն սալորներ» (Տափան Մարդար) :

«Կիւրեղին խոչոր խալը որ պիծակի դոյն, պիծակի ձեւ ունէր» (Չալօ) :

«Աննիկ կը խնդար իր նիհար ծնուռով ու կապոյտ լինտերով» (Երմիկ Այն Օրերուն) :

«Կապոյտ լինտերուն վրայ մի քանի սեւցած ակուաներ ցուցնելով» (Զոհիկ Կար Ամուն էր) :

«Ուուրձ մազերը բարձին վրայ թափուած էին, ինչպէս զիշերը կ'իջնէ ձիւնին վրայ», . . . «Աչքերը աւելի սեւցեր էին, կ'ըսես չինական մելանով էին ներկուած» (Համբոյրը) :

2. Վերոյիշեալ չորս հեղինակներին մէջքերումներ կատարած ենի անոնց երկերուն հետեւեալ երաստակուրիւմներն.

Թիկատիմցին, Թիկատիմցին և իր Գործը, Պոստը, 1927:

Ա. Զարդարեան, Ցայդալոյս, Անրիիխան, 1977:

Յ. Մնանուրի, Ան Կ'երգէր Երգերու Երգը, Շնառանք, Պոլիս, 1920, թիւ 5-6:
Արմատոն, Պոլիս, 1966: Կապոյտ Լոյս, Սրեւան, 1968:

Ա. Բակումց, Երկեր (Երկու հատորով), Երեւան, 1964:

«Մակարին դէմքը մթաղնեցաւ յանկարծ ինչողէս թոնրատան մը առաստաղը» (Մակարի Տղան Մարգարը) :

«Դէմքը հողէ շինուած աղաման կը դառնար» (Հեթիարի Մատանին) :

Դիմենք միւս զիւղաղիրներուն : Թլկատինցին կ'ըսէ . «Երեսը սեխի մը դալկութիւնը ունի», և դեռ՝ «Բամպակ լանջքը», «Կէծկըլտուն աչը» : Դիտել տանք թէ կերպարներ նկարագրելու մէջ Ռ. Զարդարեան քիչ մը ժալտ է . «Ռւտերուն ձգած է լուսնիայի ճերմակ շապիկը» . . . , «Մազերը բարտիներէն վար սողացող լուսնի շողեր» . . . , «Վլոգին ճերմակ ամպի գոյն» : Խոկ Յ. Մնձուրիի պատկերացումները դրեթէ անարուեստ են . «Ծխախոտի գոյն հաղուստով մարդ մը կ'իջնայ», . . . , «Մովու գոյն աչքեր ունին», . . . , «Մազերը շխաշած հաւկիթի դեղնուցի գոյնով», . . . , «Պեսերը նուրբ սոկիով մըն էր օծուեր» : Եւ աշաւասիկ, մի քանի յատկանշական բնութագրումներ Ա. Բակունցին . «Դէմքը փայլուն էր գողած խոփի պէս», . . . , «Աչքերը փայլում էին փետուրների նման սեւ», . . . , «Վերին շրթունքին վրայ աղուամզը փայլում էր, ինչպէս նոր ելած սիրախասոտ», . . . , «Ուսկիէ մամուռի նման մարմինը», . . . , «Այս կինն էլ ունէր խշխան շրեեր» :

Գոյներու ընթրութեան մէջ Համաստեղ ունի իրեն յատուկ նախընդութիւն մը՝ կարմիրը եւ կապոյտը : Ենթադրաբար դիտել տանք թէ Ծոփաց գաւառին մէջ եւ այլուր՝ զիւղացիները կը հագուէին վառ դոյներ, հեռուէն ճանչուելու եւ կամ շրջապատէն զանազանուելու մտահոգութեամբ : Եւ այսպէս, Գիւղին հեղինակը կը տեսնէ .

«Փիկիկ աղրօր կարմիր գոզնոցք», . . . , «Միջոյին կարմիր վարտիկը», . . . , «Կարմիր կուժ», . . . , «Նոնազոյն շիկումն», . . . , «Խոսթէ կէս մասով կարմրած» (Տունիլ) :

«Կարմիր ու բաց գոյնով աչքերը դէշ նշան են» (Անձրեւլ) :

«Երեսդ ալ բսես, Մանուշ, վառված վարդ է դարձեր», . . . , «Նոնազոյն մատակ ձի մը» (Երմէկ Այն Օրերում) :

«Արտերուն վրայ սկսած էր թեթեւ կարմրութիւն մը դալ, աշունի տերեւներուն մէջ մոռցուած բաց կարմիր կակաչի դոյնով» (Համբոյըր) :

«Կարմիր ու երկար փետուրներով աքլորը» (Զրոյց Շումի Մը Հետ) :

Խոկ Զարդարեան կը դդայ՝ «Արեւին կարմիր տաքութիւնը» : Յ. Մնձուրի բնութեան գունաւորումներուն կը դիմէ նկարագրելու համար մարդու մը արտաքինը . «Ենթերին ու ճուպէն արշալոյսի, վերջալոյսի կարմրութիւններէն փայլ կ'առնէր», . . . , «Կարմիր եղի պէս, կարմիր հող ունէր», . . . , «Արեւը կարմրցուց Ս. Գէորգի մատուրը», . . . , «Խուն մազերը՝ չոր սոխին կեղեւին կարմիրը» : Ա. Բակունցի հա-

մար՝ «Յօղունը կաքաւի ոտքի պէս կարմիր» . . . , «Շան դէմքը կարմիր հալնդեղ» :

Համաստեղի զրչին տակ կարմիրին չափ առատ եւ այլաղան են կապոյտին նրբերանները : Այսոքս :

«Կապոյտ լաշտի» . . . , «Կապոտրակ մութ» . . . , «Քարակապոյտ օձ» . . . , «Զով կապոտ թիւն» . . . , «Կապոյտ ճահճ» . . . , «Այծին աշքերը կապոտրակ քար» (Չալօ) :

Նոյնիսկ՝ «կապոյտ լինառ» (Զոհը կար Ամուն իր) :

«Ինկան աշքերուն կապոյտ գոյնը, թարմ ու խաս մելանի գոյն ունէր» (Սպասում) :

«Հորիզոնին մօտ, մութ ու կապոյտ ներկուած զծագբռուած կ'անցնէր Օհանը՝ բահը ուսին» (Էս Աշխարհը կը Փլի) :

«Գարունի կապոտրակ առաւոտ մը» (Տափան Մարգար) :

«Այսի ծով լաղուարթ տարածութիւն» (Աղաւնիները) :

«Այն կապոյտ հովիր փոթորկի դարձաւ» (Աստղան Սայլը) :

«Հիրիկներ բաց կապոտրակ աշքերով կը նային դաղտուկ» (Տունը) :

«Երբ զանգակը երկնքի զով կապոտոթեան մէջ կը հնչէր» (Երանու Աղբար) :

Իսկ միւս գիւղաղիրներուն քով կը կարդանք. «Կապոյտ զարոյթ» (Թշկատինցիին) : «Երկնքի ծաւի հեշտութիւն» (Ը. Զարդար-ևան) : «Ծովու զոյն աշք» (Յ. Մնձուրի) : «Մարերի սպիտակ գաղաթներից կապոյտ ցուր է բարձրանում» . . . , «Փիսոյին ծովու զոյն մորթը, որ լոյսին տակ ծխալոյն էր» . . . , «Մի միտք՝ որպէս ամպի ներմակ զուլայ լազուր երկնքի վրայ» (Ա. Բակունից) :

Մասնանշեցինք կարմիր. եւ կապոյտ, երկու տարբեր դոյներուն այլաղան գործածութիւնը, եւ այսպէս տուած եղանք Համաստեղի նախասիրութիւններուն մէկ երես միայն: Բայց ան այլքանով չի բաւարարուիր, եւ կը զիմէք «խաս» որակումին, որ տեղական համ մը կու տայ կարծես նկարագրուած շրջապատին. «Խաս պարտէզ», (Մի-ջո), «Խաս կանանչ» . . . , «Խաս մելանի գոյն» (Սպասում) :

«Աղօթարանի» աղօթանացը, սթափ ականատես եւ ունկնդիր ընութեան բազմերանք եւ բազմաձայն համերգին, վառ գոյներէն եւ ժիր (բառը իրն է, Ա. Գ.) ճայներէն զատ կը տեսնէ ու կը լսէ ինչ որ մետաղային է, եւ յատուկ՝ պղինձին.

«Առաջին անգամ լեմոնակոյն, յետոյ պղնձաղոյն» (Տափան Մարգար) :

«Պղնձաղոյն ձի մը» (Փիլիկ Աղբար) :

«Բաց պղինձի զոյնով վանքի ծեր ջորինք» . . . , «Տերեւները երկաթի գոյն առած» (Զրոյց Շումի Մը Հետ) :

«Արշալոյսը հետզհետէ կը ճերմկնար արծաթէ դոյնով» (Տափան Մարգար) :

«Առւսնկան կը տժզունէր, թիթեղի դոյն կ'առնէր» (Զալօ) :

իսկ թ. Զարդարեանի աչքին կ'երեւի «ժանդոտած երկինք մը» :

Եւ ահա ձայներու մասը.

«Գիտի արծազանդէր սազերուն ձայնը մետաղային...» (Փիլիկ Ալբար) :

«Նազար լսեց քարաւանի պղինձէ թմբուկին ձայնը»..., «Ճերեւի փոքրիկ շարժում մը իր ականջին պղինձի պէս կը հնչէր» (Քաջ Նազար) :

Այստեղ յիշենք Ա. Բակունիցի նոյնքան ինքնատիպ «մետաղեայ» ձայնարկումները. «Նրանց ճեռքերի հարուածը պողպատի ձայն էր»..., «Կարծես թէ տեսնում էր պղնձեայ զանգերի տիսուր զօղան-ջը»..., «Դրան մօտ զբնդացին Սոնայի շալէ շապիկի արծաթէ սուր-մաները»..., «Փողը մեղմ քամուց մետաղի ձայն էր հանում»..., «Սիմինտրի (Ժառ, Ա. Գ.) երկար տերեւները թրերի նման քաւում ի-րար, պողպատի ձայն հանում» :

Ինչպէս իր համագիւղացիները, «Անձրեւին հեղինակը մաս-նայատես սիրով մը կապուած է մայր հողին եւ շրջապատի մարդոց, անասուններուն եւ բոյսերուն, որոնց ձայները կը լսէ նախնական հնչողութեամբ».

«Միջատներուն չըթշըթոցը»..., «Հքնօ Մարկոսի կինը թըգըր, թըգըր եկեղեցի ճամբարէն տուն կ'երթար» (Համբոյրը) :

«Ճըզըր ճըզըր ջայր կը դարձնէր» (Տունը) :

«Ճախարակը ճոխը ճոխը մայն կը հանէր»..., «Կը լսուէր ա-ղանիին թեւերուն շափուտուքը» (Աղաւմիմները) :

«Կառաչարը կ'անցնի բումբ բումբ, չըրըխ, չըրըխ»..., «Փայտ փորին մայնը դըդ-դըդ» (Նաղաստակի Մը Օրագիրը) :

«Շուները կը մօտենային, կը խոռային, կը խըխռային» (Զալօ) :

«Ճնկլտան ձայն» (Քաջ Նազար) :

«Պաշպուքի ձէն» (Համբոյրը) :

Ամբողջացնելու համար դոյնի եւ ձայնի ընկալումը Համաստեղի մօտ, չմոռնանք նաեւ «բոցը», «բոցակոյնը», որոնց կը հանդի-պինք ընթերցումի պահուն, թէեւ՝ բոցը դոյն ու ձեւ կը փոխէ համա-ձայն վառուած նիւթին.

«Միջօն երեւակայեց ծառերը բոցի դոյնով»..., «Զալօյի աշ-քերուն մէջ կարծես վառուած ոսկորներու կանանչորակ բոց մը կը ծխար»..., «Թուփիերը բոցի դոյնով բռնկած էինք (Զրոյց Շունի Մը Հետ) :

«Որթատունկի ու ալոճի տերեւներն էին որ բոցի դոյնով բը-

ուշնկած կը վասվասային միջօրէի արեւին տակ» (Համբոյրը) :

«Բոցագոյն ծառեր, աշունի չէի միջօրէ մը կար» (Պուտիկիլը) :
Ընդունուած իրողութիւն մըն է որ մենք երազները կը տես-
նենք սև ու ճերմակ : Բայց ինչպէս կ'երեւի, Համաստեղ գիտէ գու-
նաւորել նաեւ... երազները . «Երանոս աղարար կ'արթննայ իր կանանչ
ու կապոյտ երազներէն»... , «Ակումբին վարպետին ձայնը յանկարծ
կտրեց թելը երանոս Աղօր զբրուխսէ երազներուն» :

Որբան ալ զդուշաւոր եւ խոհական, «Քաջ նաղար»ի հերիաթա-
սացը պահ մը դուրս կու դայ «իրական» աշխարհն, եւ կը ստեղծէ
Փանթառթիք պահեր : Այսպէս .

«Անոր ձայնը աստղերէ աստղ կը դզրդար, կարծես յաւիտենա-
կան պարապութիւն մը ըլլար»... , «Գիշերի ամայութեան մէջ անոր
հաջիւնը կը ձգէր չոփ չոր արձադաղնդ մը» (Զալօ) :

«Աշխարհն ամբողջ, իր խուլ ականջին պէս, թափանցկուու-
թիւնը կորսնցուց յանկարծ»... , «Թմբուկի և ծնծղայի ձայնը զա-
ռանցանքին մէջ անձրեւի փոխուեցան» (Փիլիկ Աղքար) :

«Միջոցին մէջ անթափանց լռութիւն մը կար»... , «Կարծես
միջոցի լռութեան մէջ դաշտերու ողին էր որ ձայն կը ձգէր» (Համ-
բոյրը) :

«Գիշեր ատեն, լռունկան կը կախուի, ինչպէս ոճրագործ մը
կառափինատէն»... , «Հեռուէն թնդանօթ կրող կառքեր կ'անցնէին, ու
ինծի այնպէս կը թուէր թէ թզեղներ կ'անցնէին անպի վրայէն» (Զրոյց
Շումի Ալը Հետ) :

Իսկ հետեւեալ պատկերները զծուած են կարծէք աննիւթակա-
նը նիւթականացնելու միտումով, եւ կրնան շարունակութիւնը կաղ-
մէլ վերի տողերուն .

«Մտածումները փոսուրաներու պէս կը բացխփուէին» (Էլե-
նոր) :

«Դարունի զունատ առէջներ թել-թել» (Խս Աշխարիը կը Փիլի) :

Համանման պահեր կան նաեւ միւս զիւզաղիրներուն մօտ .
«Միջօրէն դրեթէ կը պապանձէր» (Ռ. Զարդարեան) : «Գետին ձայնը
այնքան կը թանձրանար, որ բռնելս կու դար (Յ. Մնձուրի) : «Այս սէ-
րը ծիծնոնակի պէս ճռուողում էր»... , «Կարծես թէ տեսնում էր
պղնձեայ զանգերի տխուր զօղանջը» (Ա. Բակունից) :

Այս գիւտերու շարքին կարելի է մէջներել տողեր, ուր բնու-
թիւնը կը չնչաւորուի, կ'օժտուի ճայնելու ունակութեամբ .

«Արեւը ժամկոչի ոտնաձայնէն կ'արթննար» (Զալօ) :

«Ամպերը մուրճով զարնուած պղինձի պէս հնչեցին» (Սրգը Հա-
դէ Տումերաւմ) :

Նմանօրինակ ընկալումներ անծանօթ չեն նաև հայ միւս դիւղագիրներուն համար:

Թղկատինցիի համար. «Ժամկոչը իրիկուն կը ձէնէ»: Ա. Զարդարեանի զգայարանքները նոյնքան եւ աւելի սուր են. «Գիշերը կը յօրանջէր ու լոյսը սանտրուելու կը սկսէր»..., «Խաղողի որթերը՝ հինայուած հարսերու նման»..., «Ծովուն ճողփինը հաշել կը սկըսի»..., «Մէկ հատիկ ծառը՝ մանուշակէ երազ»..., «Ծովը հայհոյել կը սկսի»..., «Արտ ու դաշտ մանկան մը պէս իրենց ձեռքերը երեսնուն դրած կու լան»: Յ. Մնացուրիի համար՝ «Այդիները շառագոյն պար կը դառնան»..., «Փողոցները կը խնդան»..., իսկ «Պարտէզները կը լուն»: Իսկ Բակունց կը տեսնէր որ... «Փիշում էր լուսարացը»:

Համաստեղի ստեղծած աշխարհին մէջ վերակենդանացած են ոչ միայն մարդիկը, կենդանիներն ու բնութիւնը, այլեւ իրենց իւրայատուկ տեղն ունին երկնային մարմինները՝ արեւը, լուսինը, ինչպէս նաև բնութեան այլ արտայայտութիւններ՝ ամպը, ձիւնը, որոնք այլազան պահերու, այլազան գոյներով բնութագրուած են մեծ վարպետութեամբ, կարդի է ըսել՝ մարդկայնացած, մարդուն հետ չփոխուելու աստիճան: Նոյնքան գունագեղ են գաւառի միւս վարպետներուն «կերպարները», մերթ տոհմիկ, մերթ բիւրեղացած, որոնք ի մի հաւաքուած, կը կազմեն իրագիտութեան պատկերազարդ հատոր մը:

Համաստեղի պատկերացումներով.

«Արեւի շերտ»..., «Արեւը հետզհետէ կը ճերմկնար»..., (Աղաւմիները):

«Կամուրջի կամարին տակ արեւին արտացոլացումը կը շարժագէր»..., «Չուրին մէջ ինկած ճառաղայթները արեւին, կը շարժագէին, կը ցուցլային առաստաղին վրայ աղաւանիներու դոյնով» (Աղաւմիները):

«Արեւը ամպերուն մէջ ճիշդ ալ մորթուած բաղի մը ճեւ առած էր» (Երմէկ Այն Օրերուն):

«Կաղամբի գոյնով մատղաշ արեւ մը կար» (Նապաստակի Մը Օրագիրը):

«Արեւը կը գեղնէր ու ծերացած եղան, Տէքըյի մորթին գոյնը կ'առնէր» (Անձրեւը):

«Արեւը սպիտակ սաւանի պէս կախ» (Աղջի Եղսիկ):

«Արեւը, որ նշանարքի նման անոնց ձեռքերուն եւ ճակատներուն վրայ կիյնայ» (Զրայց Շումի Մը Հետ):

«Արեւը սաւանի ճոթի պէս թաղիքէ դլխարկին վրայ կախուերէր էր» (Փեսայ Օլանի):

«Լուսնի լոյսը սաւանի նման կախուած էր կիսապատին վրայ» (Համբոյը):

«Եսկ վարը լուսնիայի դոյն ու ձեւ՝ կալը» (Հեթիարի Մատանին) :

«Մութ ամպի կտոր մը չուարուն» (Տափան Մարգար) :

«Երեցփոխին երեսը կարկուտ թափող ամպ էր դարձեր» (Մալիարի Տղան Մարգարը) :

«Զիւնը կը փալիլէր աղամանդի ցանցնուած փոշիներու պէս» (Միջօ) :

«Եռոնակոյն մասակ ժի մը» (Փիլիկ Աղբար) :

«Չալօյին աչքերը որքան բարի էին, մնոսնի դոյն ունէին»..., «Եաշխուն խեցիով կրիան» (Նապաստակի Մը Օրագիրը) :

«Եսոր եղն ունէր խոշոր ու ճիթապտուղի սեւութիւնով աչքեր» (Անձրեւը) :

«Ելոններու պէս դոմէշներ»..., «Եթէ սերտեն վանկերը արտոյժան» (Զրոյց Շունի Մը Հետ) :

«Հաւերը սկսած էին ճայնաւոր եւ եղերական կրկոոց մը» (Չալո) :

«Բաց գեղնակոյն ծաղիկներ, աչքերու պէս բաց» (Աղջի Եղակի) :
Նոյնքան ինքնատիպ պատկերացումներ ունին բնութեան վերոյիշեալ երեւոյթները Յ. Մնձուրիի, Ի. Զարդարեանի, Թէկատինցիի և Ա. Բակունիցի մօտ :

«Փողոցները արեւեն մէջ կը խնզան» (Յ. Մնձուրի) :

«Ռուերուն վրայ ձգուած էր լուսնիային ճերմակ շապիկը»..., «Ամպերուն զարկած ճերմակ վրաններն»..., «Վիզին ճերմակը ամպի դոյնի»..., «Հակայ պերճաշուք զամրու մը»..., «Շան հաջոցը՝ մանկան օրհան ճայնով»..., «Աքաղաղները կը հնչեցնեն իրենց արշալոյսի շեփորը» (Խ. Զարդարեան) :

«Մանապին կտուց արադիլը» (Թէկատինցին) :

«Ամպը սպիտակ շոր է»..., «Զիւնը սպիտակ մարմար» (Ա. Բակունից) :

Եթէ տիպարներ կերտելը Համաստեղի զլիաւոր արժանիքներէն մէկն է, ինչպէս նաև պահեր բոնելու արարքը, ապա չեշոը պէտք է դնել այն իրողութեան վրայ թէ «Չոռպան Լեռան» որնզահարը յաջողած է սուեցել այնպիսի վիճակներ, ուր պահն ու շարժումը իրար կ'ամբողջացնեն: Հոն է որ մենք դէմ հանդիման կու դանք արուեստի հրաշքին: Կ'իյնանք անոր ցանցին մէջ:

«Կ'անցնին կովեր նախիրին, վերջալոյսի շերտ մը կոնակնուն վրայ» (Զրոյց Շունի Մը Հետ) :

«Եզներուն երկար երկար թարթիչներով աչքերուն մէջ զարունի կանանչ հորիզոն մը կը լայնար»..., «Աչքերը աղօտ եղան այնպէս

ինչպէս արեւմարէն յետոյ դաշտերուն վրայ կապտորակ մութ մը կու գայ ու իրիկուն կ'ըլլայ» (Անձրեւը) :

«Եղսիկի ձայնը մօտեցաւ, ինչպէս բզզացող մեղու մը, ոսկե- դոյն ու աներես» (Աղջի Նղսիկ) :

«Մուրատենց ծառին մէջ նշանածին հասակը կը տեսնէք, ու զով տերեւներուն մէջ անոր ձայնը պահուած կ'ենթադրէր» . . . , «Մա- րուշին սիրաը թիրտաց, եկեղեցիին զմբէթին վրայ թառող աղաւնետ- կի մը սկս լեզու ելաւ» (Համբոյը) :

«Եղանակ մը ինչ որ ապառաժներու մէջին անհանդարտ սահող առուակ մը կը լիշեցնէք ու Թագուհուն աշքերուն գոյնն ունէր» (Թա- փալաշքիկի Մը Օրագիրը) :

«Երանու աղբար զգաց արեւելեան համեմներու զովութիւնը որ գրգիռ տուատ իր ուղեղին՝ իր մէջ արթնցուց լարաւոր երաժշտութիւն մը» . . . , «Յուշեր կ'յինային ծառին զազաթին ոլոր մոլոր իջնող աշու- նի նաշխուն տերեւներուն պէս» (Լուժաս Աղբարը) :

«Երբ ցողերէն թրջուած արտոյտները արեւագալի շարտկան կ'երգէին փոխնիփոխ» (Ես Աշխարհը Կը Փիկ) :

Մեր մէջ, մինչեւ որոշ շրջան մը, վերապահութիւն մը կը տի- բէր գաւառի դրականութեան հանդէպ: Գիւղը կը նկատուէր հեռացող անցեալ մը, եւ կը հակադրուէր քաղաքին: Վիճելի այս կեցուածքին կողմանակիցները կ'առարկէին նաեւ թէ գիւղը պարփակուած է նեղ հո- րիզոնով մը, եւ թէ դժուար է վերապրեցնել զայն, որքան ալ գորաւոր ըլլան արձակադրին թոքերը եւ լայն՝ անոր շունչը:

«Եւ արդէն ինչ կարելի է սպասել գիւղի միամիտ ու միօրինակ շրջապատէն, որուն պատկերացումին համար հեղինակը պիտի քալէ դէպի իրապաշտութիւն: Արդ իրապաշտութիւնը գրեթէ դուրս է ար- ուեստի սահմանէն: . . . Գիւղը թուիչք չի տար գրողին» (3):

«Գաւառուական դրականութիւն են պահանջում, քանդուած անց- եալ իրականութեան նկարագրութիւններ են ուղում; շխօսուող բա- ռերով յօթինուած կեղծ պատմութիւններ են վինտուում եւ պահանջում են, որ գրողը մէքնական ծիծեռնակի բրդէ փետուր հաղնի եւ «գար- նան սիրուն թոշնակ»՝ ամայացած երկրից, կտուցի մէջ սեղմած, շինծու խապրիկներ բերի» (4):

Բայց, հակառակ մատնանշուած «վտանդին», համաստեղ ար-

3. Հ. Բալուեան, Համաստեղի «Անձրեւը», «Զուարքնոց», Ա. Տարի, 1929, թիւ 2, էջ 83-84:

4. Կ. Զարեան, Աղջային ու Մէջազդայինը Գրականութեան Մէջ, «Զուարքնոց», Ա. Տարի, 1929, թիւ 3, էջ 107:

ուեստի ներգործութեամբ մեզ կը փոխադրէ, եւ կամ՝ մեղի կը բերէ
իր դիւղը։ Հոն կը տողանցն գեղջուկ մարդիկ, անասուններ, եւ այլ
շնչաւորներ։ Ինք դիտէ անոնց լեզուն, խօսեցնել կու տայ զանոնք,
եւ երբեմն ալ ինք կը խօսի անոնց հետ։ Եւ առօրեայ կեանքով բարա-
խուն, այդ բոլորը կը վերածուին արեւելեան նաշխուն դորդի մը՝
հիւսուած ժիր մատներով եւ խաս զոյներով։

Մեր կատարած զնահատումը, զոյնի եւ ձայնի առընչութեամբ,
ընդդրկեց պատմուածքի կալուածը։ Եղածը նախափորձ մըն է միայն։
Դեռ կայ ընդարձակ բնապաւառ մը, գարձեալ զամաստեղինը, թերե-
ւըս աւելի լայն պարագիծով։ «Սպիտակ Զիաւորչի, «Տոմար Մաքիա-
կանքի, «Աղօթարանքի եւ «Առաջի Սէրքին աշխարհը, որ իր ընթերքին
մէջ կը կրէ դիւտերու, անակնկալներու եւ փոխարերութեանց ճոխ
մթերք մը։

THE SENSE OF COLOUR AND SOUND IN HAMASTEGH'S SHORT STORIES

ARSHAVIR KABBENJIAN

(Summary)

Hamastegh (1895-1966) is one of the outstanding short story writers of the Armenian diaspora, whose works specially depicted the life and the nature of the lost homeland.

In this study the author evaluates the sense of colours and auditory effects of various sounds found in nature, which Hamastegh masterfully utilized in his short stories.

